

ցի հմատ՝ շնորհած մահման վեհական պահանձնաշարք ու մարտագործությունը շառաց շառաց պարզութափակաց դրաշտությունը անհաջող առդասությունը պարզութափակաց է մահման մասնաւությունը պահանձնաշարք (2)

ՆԱՄԱԿԻ ԽՄԲԱԳԻՌՈՒԹԵԱՆ

Նորատիպ Գաւառական Բառարանիս առժիւ՝ կանխելու համար քննադատներուո ընելիք ինչ ինչ արդարացի նկատողութիւնները՝ կը փութամ Արարատի մեջոցով տալ հետեւաէ աեղեկութիւնները։

Երբ Լազարեան ձեմարանի վարչութեան կողմէ մըցանակի գրուեցաւ Գաւառական Բառարանը (1908 թ.), ես արդէն շատոնց ոկոսծ էի աշխատիլ նոյն դորձին վրայ։ Նատ նիւթունիս բայց այդ բոլորը պէտք էլ գանաւորել, վերջնականապէս մշակել և արագդրել։ Տրուած էր մեայն երկու տարեժամանակ, որ մեծ բան մը չէր։ Քիչ մը շատապելով՝ տրուած պայմանաժամին հասցուցի ձեռագիրը (1910 թ.)։ Բայց որովհետեւ տպագրութեան համար չէր պատրաստուած, ուստի անտեղի համարեցի աշխատութեան մէջ ինչ ինչ յապաղումներ ընել, մտածելով որ շատ գիւրին էր յետոյ այս պակասները լրացնել։

Աշխատասնթիւնս արժանի համարուեցաւ մըցանակի ամբողջ գումարին։

Այնուհետեւ բարեյիշատակ ուսուցչապէտ Խալաթեանը վարչութեան կողմէ առաջարկեց որ ետ ստանամ ձեռագիրը Կորուստի դէմ տպահովուելու համար խնդրեցի որ պահէն ձեմարանի մէջ։

Ուսուցչապէտ Խալաթեանի ցաւակի վարչական յետոյ անցաւ երկար ժամանակ և ահա օր մ'ալ սեղանին վրայ կը գտնեմ Գաւառական Բառարանու տպագրուած։

Լազարեան ձեմարանի նոր վարչութիւնը կաթեսը չէր համարած և ոչ իսկ երկառողով մը յայտնելու ինձ իր մտագրութիւն կամ գոնէ սրբագրութեան փորձերը ուղարկելու ինձ, որպէս զի իմ բազմաթիւ յապաւածներու նորէն ներմուծէի և պակասները լրացնէի։

Ահա՝ տպագրեալ Գաւառական Բառարանիս թերոյթները։

1) Բառարանի գլխաւոր պակասը կը կայանայ բառերութուին մէջ։ ձեմարան ուղարկած ձեռագրէս գուրս ունէի նաև ուրիշ ճոխ պաշար մը բառերու և մանաւանդ ոներու և դարձուածներու, որ ժամանակի ողութեան պատճառով չկըցայ ներմուծէլ ձեռագրիս մէջ։ Այս մասին կանխաւ յայտնած եմ

ուսուցապետ Խալաթեանին՝ առանձին նամակով։ Քանի մը հազար բառերու այս ճոխ պաշարը դժբախտաբար այսօր գուրս կը մնայ տպագրուածէն։

2) Խւրաքանչիւր աշխատութեան պայմանն է գերազանցել իր նախորդները։ ատիկա կը պահանջուի մանաւանդ Բառապարանէ մը։ Խմ Գաւառական Բառարանիս տպագրութենէն քիչ առաջ լայս տեսաւ գերապատիւ Սահակ վրդ։ Ամատունիի «Հայոց Բառ ու Բանը, որ թէե 14,000 բառ ունի, բայց այս թուին մէջ կը պարունակէ բաւական բառեր, որ չկան իմ բառարանիս մէջ։ Փոքրիկ համեմատութիւն մը ընելու համար հաշուենց առաջին երկու երեսի բառերը (մինչև ազի)։ Սահակ վարդապետի բառարանին մէջ կայ 20 բառ, իմ բառարանիս մէջ կայ 70 բառ, Սահակ վարդապետի 20 բառերէն ինը համար կը պակսի իմ բառարանիս մէջ։ ասոնք են՝ ազդակ, ագնալ, ագոլել, ագրան, աղամախնձոր, աղամպուպուզ, ադրան, ափատել, ազգուտակ, Ասոնցմէ ագնենալ, ազոլել և ազրաս կան իմ բառարանիս մէջ։ անզաննալ, ակուել և ակրաս ձեռով։ ազգուտակ ծանօթ գըաբար բառ է, ուսան և չէի կրնար գնել իմ բառարանիս մէջ։ կը մնայ իինդ նոր բառ, որ կը պակսի իմ բառարանիս մէջ։ Ինչպիսի՞ դեւրութեամբ կարելի էր այս պակասները ներմուծել տպագրութեան ժամանակ։

3) Յառարանիս մէջ կան բառեր՝ որոնք կամ բնաւ մեկնուած չեն և կամ իիսաւ են։ Այսպէս՝ Ազին խլովիզս, փարբեկնի, պառն, ամբան, փարփափետիկ ևն; Այս բառերուն դէմ ձեռագրիս մէջ ազդիւրները միայն նշանակած են, որպէս զեյտոյ՝ տպագրութեան ժամանակ՝ արուած բացատրութիւնը օրենսդիմ։ Այսպէս օր, փարփափետիկ՝ Արթենեանի Տունկերը՝ էջ 33, պառն Բիւրակն 1900, էջ 625 ը, փարբեկնի, նոր Հայկ, Բառ, ևն։

4) Յառաջարան՝ էջ 21 մեշուած է թէ բառերուն ստուգաբանական կազմութիւնը ցուցնելու համար՝ իւրաքանչիւր բառի կազմից տաքրերը գծիկներով անշատուած են, իսկ բուլորովին նոր արմատները ասուղանիշով նշանակուած են։ Այս բառը մոռցուած է Զ. գրէն մինչև վերջ։

5) Գըքին սկիզբը՝ էջ 25—39 կայ հայ բարբառներու Ուրառագիծ մը, որ պատրաստած եմ յատկապէս հանդուցեալ Խալաթեանի ինքըանօք և որ ուրեշ բան չէ, բայց եթէ իմ ֆրանսէրէն Classification անունով աշխատութեանու մէկ շատ կրնատ համառօտութիւնը։ Այն ժամանակ քանի մը բարբառներու մատին ընաւ տեղեկութիւն չունեմ, բայց 1910-ին անձամբ համբորդելով Տբապեղոն և Ռոտոսոթօ՝ ուսումնասիրեցիւ

այս բարբառները՝ Սեբաստիայէն՝ բարեկամս պը. Գարբիկեան զրկեց ինձ Սեբաստիոյ բարբառն վրայ ամփոփի ուսումնասիւրութիւն մը և ընդարձակ նմուշ մը. այս բոլորը ամփոփեցի «Հայ Բարբառագիտութիւն» անունով՝ աշխատութեանս մէջ՝ որ հրատարակուեցաւ 1911 թուին՝ իբր և հատոր էմին Աղք. Ժողովածուի; Ի՞նչ պիտի ըլլայ ընթերցողին զարմանըը, եթե նոյն էմինեան ժողովածուի Թ հատորին մէջ, միւնոյն հեղինակին ճեռքով կազմուած և Բարբառագիտութենէն երկու տարի յետոյ հրատարակուած գրքի մը մէջ՝ նոյն բարբառներուն համար կարգայ թէ «բոլորովին անծանօթ մնացած է գիտութեան առջև» (էջ 34) կամ «առջ մ անդամ ուսումնափրութեան և ոչ ալ որևէ ընագիր մը» (էջ 36):

Նորհապարտ ենք Լազարեան ձեմարանի վարչութեան իր կատարած մէծած ախտ հրատարակութեան համար, բայց աւելի շնորհապարտ պիտի ըլլայինը, եթէ քիչ մը աւելի կանխահռագութեան ունեցած ըլլար Այն ժամանակ այս բոլոր թերոյթները լրացուած պիտի ըլլային:

Նորհապարտ 1914 փետր. 23.

ԳԵՐՈՎՊՈՏԻԿ ՀԱՅՐԻՄԲՈՒՐՅԱՆ

Պր. Մառը սիսաք հասկցած է իմ խօսքս թէ «առհասարակ Կարստի վարդապետութիւնը պէտք է զնել Մառի վարդապետութեան կողքին» (Աբրտ. 1912, էջ 839): Այս խօսքը կը վերաբերի ոչ թէ Կարստի վարդապետութեան էութեան, այլ անոր արժանիքին. ուրիշ խօսքով՝ ըսել կուզեմ որ ոչ թէ Կարստ կը քարոզէ այն ինչ որ պը. Մառը կը քարոզէ, (իմ խօսքս այսպէս հասկցած է պը. Մառ), այլ թէ ի՞նչ զնահատութեան արժանի է Մառի վարդապետութիւնը, նոյն պիտի գնահատութեան արժանի է սաեւ Կարստի վարդապետութիւնը: Յայտնի է որ Մառի հսարած վարդապետութիւնը (իր բառով՝ Յափերազիսորինի^{*)}) ոչ մէկ հետեւող ունի նւյուղական գիտական աշխարհի մէջ, բոլոր այն գիտականները՝ որոնք առիթ ու-

^{*)} Պր. Մառի ընդդիմախօսութեան (Աբրտ. 1915) պատասխանն է, որ անցնալ տարի ուզարկած կը թերթիդ խմբարութեան:

^{**) Japhet ծեւին զէմ հայերէն զրուած է մըշտ Յափեր. ուստի սիսակ է զրի Յափերազիսորին:}

նեցած են այս մասին խօսելու, ցոյց տուած են Մառին ու Հաճելի վերաբերմունք: Իր մարդապետութեան կը հետեւ միախն իր մի կամ երկու աշակերտները, որոնք կեռ նոր կը պատրաստէին ոտք կունելու լեզուանական գիտութեան մէջ: Պր. Մառը առաջմ մինակ է: Խոկ մենք՝ որ գիտութեան երր աղքեւը կը ճանչնանք միայն և միայն եւրոպան, բնական է թէ չենք կրնար ընդունիլ պը. Մառի կարծիքական վարդապետութեւնը:

Պր. Karst ի այլանդակ յօդուածին համար (Յուշարձան, էջ 399—431) աւելորդ չեմ համարեր մէջ բերելու հոս Մէյէ հայակեաին կարծիքը (BSL 60, 122). «Հազիւ կարելի է հաւատալ որ այս յօդուածը կիլիկյան Հայերենի Քերականութեան, այս պատուական գրքի հեզիւակին գործն ըլլայ: Կեզուներու ազգակցութեան այն որոշ գաղափարն փոխարէն՝ որ կարելի եղած է կազմել, իր կողմէն դնելով ամեն տեսակ լեզուներու յարաբերութեան տարտամ գաղափար մը, պր. Karst տարակոյս կը յայտնէ հայերէնի զուտ հնդկերպական նկարագրեամասին, և մի խումբ հայերէն լեզուարանական երևոյթներ կը համեմատէ սումերականի և ուրալ-ալթայականի հետ: (Պր. Karst կը դունի ուրալ-ալթայական գաղափարը, որ իրօք հնացած կը համորէր): Իր եզրակացութեանց մէջ՝ լեզուի խնդիրը կը խառնէ ցեղի հետ մի այնպիսի ձևով՝ որ աւելի՛ հինցած է: Ապուշ կը կարի մարդ՝ երբ կը տեսնէ որ իլլր բառը իրանեան փոխառութիւն չէ *). Կին բառը (իր այնքան մասնայտառուկ հոլովումով, որուն անկանոնութիւնն այնպէս յատուկ կերպուի հնդկերպական են), յառնել բայր, արդելական մի՛ (իր այնպիս որոշ գործածութեամբ): Հնդկերպական տարրեր չեն: Պր. Karst կարծիքով հայերէնը սեռ չունի ոչ թէ անոր համար որ կորոնցուցած է զայն, ինչպէս պարսկերէնն ու անդերէնը պատմական շրջանին, այլ անոր համար որ կը ներկայացնէ աւելի հին՝ կիսահնդկերոպական վեճակ մը, ուր սեռը գեռ կազմուած չէր! Հաստատուած է թէ հայերէնը ունի խումբ ոչ-հնդկերպական փոխառութիւններ, և հաւատական է որ հնդկորոպական լեզուի ձևափոխութիւնը հայաստանի մէջ՝ շատ կէտերով տեղական ազգեցութեանց արդիւնք է: Բայց ցաւալի է տեսնել որ առաջնակարդ ժառայութիւններ մատուցած գիտուն մը կորուի այսպիսի մոլորութեանց մէջ, առանց նոյն իոկ հարցնելու իրեն թէ պատմական շրջանին մէջ ու կարելի է գտնել իր ենթադրածներուն նման լեզուա-

*.) Այսպէս կը կարծէ նահա պր. Մառ. տե՛ս Արքա. 4940, էջ 447:

բանական ձևափոխութիւններ։ Աւելի ցաւալի է տեսնել որ նոյն հեղինակը կը պատրաստուի ընդարձակօրէն պարզել նոյն պիսի «աեսութիւններ» ուրիշ համարի մը մէջ՝ որ պիտի կը չատ արդարացի կերպով՝ Atlantis անունը նեւպշման, որուն մեթոդը այնքան ապահով և զգոյշ է, չպիտի ճանչնար իր աշակերտը»։

Դիտմամբ դրի Մէյէի կարծիքը |Karst-ի մասին։ Արովինետե պր։ Մառը իր նամակին մէջ խէժ ակնալի մալ ունի հնդկա րոպագէաններու վրայ. «Պ. Կարստն նոյն միակողմանի*) լեզուառ գիտական շկոլան է անցել, որին պատկանում է իրաւամբ և պ. Աճառեան»։ Բայց ի՞նչ նպատակ կայ միայն ի՞նձ՝ համեստ հետեւորդս յիշելու մէջ և ոչ թէ հնդկուպագէտներու անթիւ բանակը, չեւպշման, Պրուկման, Մէյէ, Լիտէն, Փետէրսէն, Պուկիէ և այլն և այլն։ Ամբողջ Եւրոպան միակողմանի է, միայն պր։ Մառն է բազմակողմանի։

Ո՛չ պր. Karst-ը այլ ևս չի պատկանիր հնդկուպագէտ ներու բանակին, ուրացեալ մըն է այն. և իրաւամբ պիտի կը կննեմ նորէն թէ «առհասարակ Կարստի վարդապետութիւնը պէտք է զնել Մառի վարդապետութեան կողքին»։

Հ. Աճառեան

Զիջելով պ. Աճառեանի խնդրին՝ տպում ենք նորա պատասխանն ուղղուած պ. Մառին, յայտնելով միանգամայն որ խմբագրութիւնս որ ևէ պատասխանատւութիւն յանձն չէ առնում։

Խմբագրութիւն

*) Միակողմանի բառը հայերէնի մէջ զէշ նշանակութիւն ունի. եւ ոչ թէ այն ինչ որ ըսել կուգէ պր. Մառ։